

[illegible][illegible]

Դրանով ինքն իր օրինակով
բնական սխալն առիթ տվեց չէս կտրելու
էնէմի օլաղընը, զէ նիգազոտ առիթ
այն 19 օրընը 312 թթրիկի ժաբ.
նախաձեռն, սեղալման զիթուի խանդ է-
րուելինէ Դ. Դուքսերն օտաւը ւլթըն.
առիթի զոգորսման հիւնէմի օլաղը
զանալարմազ չըգորսալաղընը, զէ 21 օ-
րընառն թաթիկի ժաբնալառն օտի-

Իհրա Ի-իւն թէպարի-թա վիթ-
իւննա էրմէն միլէթիւնէ օտապ-
ը վարդանէ առի պալլնարա գտեր-
էթ Ի-իւնիւն միւլէյիլ օլապ,
Դալթա Բալի գոմէնի Եմի վէ
Դալթա Բալի չափալը Մէնէ Գէ-
ն

Քէֆ վէ Յիսնէր գոմիւհէր Հոսան Խայրի վէ բալիւ հազար Նոսէր վէ Բաղիպիմ
 Գալարուլա վէրիւնէ բարօրութասն առ-
 խի, Վիթալի խանը աւերանինսէն առա-
 ճարն Շահանէ իւզէրինէ սիւահ թըլաւ-
 րընէ կէտօմիւն յաւաւալարը գէլան թալի-
 սիս, սիրո:

Միւստիւսի սեպուսիք թափանչան
վերին շահի բուսուածնաւ իմելի
հազըմըն օւսաւ, վազը օւսն աւելթ իւ-

Ներկին կէմբիջ օւռն Վոյվոմա մերձէր
բարեւա եր Գոմիտերի Բաւճաւալը Շէմսը
էք. վէ 12-13 նոմբրտա մաւգայտաբա-
րա էքրաաւաւաւ 40 եալընաա Աօրթա-
նէլի Բրադա էք. վէ Պէյոլու Շիւնի
նաթթընա իշէլէնի Թրաւվայաա դաա-
մալալուա հաւէ 35 եաւաւաա Ուրաւա

ՄԱՐԹՈՖԻ ողջ ղեկավարում մերժե-
ցանք 3 օրվա համարձակ 35 հարյուրան շա-
նոն խորհրդի է. ղեկ Գալուստյան Մերձե-
րույն չափաչափումն Արտագնա 35
հարյուրան Մեկմե Պեկեթ է. ղեկ
Արտագնա մեկգրան 43 հարյուրան
նա խորհրդի է. ղեկ հարյուր հարյուր
մաշգեկմէ չափաչափում, ինքնակա-
նակ ղեկ հարյուրան ինքնակախորհրդի
աւարտումն ինքնակախորհրդի է. ղեկ
մարտակախորհրդի աւարտումն ինքնակա-

ՊԵՆՏԵՐՈՆԻԱՆ ԵՄԻՐ ԷՖ. Իսլամական
շարժենային կրեմլ զուհուր իտէն գարը
ըրգըգ՝ Բէնճէնային կրեմլ տախտէ
մամ իտուպ, ճոմատ կրեմլ քէ-իւրի

կրնի, վէ ճշմամբ Էրթէօր կրկնիւ թափ
մինչև աստ 11-ւէ Գանգա թոր-Ֆընտ
օրկուսորն բաթլամաօր իւզէրինէ գո-
շաւաղ պիգաղդունա, Գանգաուն հանուն
ապրի իթթօրի խանդանին վէ Գօմսթի
պիտոն տէրօր իւլլթիսիսիթը բննճէրէ-
նիտն տիւսման վէ արիւս օրօր կէօրիւս

Ինքն իր օգուղընը, վէ օրոս աղււնն
 ասաքիը Շահանէկին թաւ Իւրքէն
 Իսկ իւրերինն խաւալ-րա աթիւղընը Ի
 չիթ-Իկին, վէ աբգ-աղւարնն զօ-
 յիտը Զասն ձօ. Իւն ասաքիը Շահ-
 նէ Էրնալ յէգիւր խնը ալոգա Ի

[illegible]

կէօթիւրմիշ օլաուզլարընը, վէ խանըն
գարուընա նոթթա գոլաուզլարընը պէ-
յա-ն, վէ էրթնի կիւնիւ պիր ուզաշը
խանըն թափան արաւընա ապաը էրմե-
նէէրին կիզէնմիշ օլաըզընը խապէր վէր-
մէօն իւզէրինէ, մէզըիւր գարա-գօ մէ-
օն իւզէրինէ. Մաւաթ-ճաւ արաւընա էմսի

